ՀԱՍԷ — ՃԷՊԷԼ ՆՇՀԸՐ
ՓՈՂՈՑ. ՓՈՍԹԱՐԿԴ ԹԻՒ 382
ՀԱԼԷՊ, ՍՈՒՐԻԱ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՆՕՐԷՆ՝
ՏՕԳԹ. Խ. ՊՕՂՈՍԵԱՆ

ԵՓՐԱՏ
ՕՐԱԹԵՐԹ

يراد
جريدة يومية سياسية ارمنية
المدير المسئول الطبيب خ بوغوصيان
العنوان — حلب — شارع جبل النهر
ص البريد ٣٨٢

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 17 ՓԵՏՐՈՒԱՐ 1946 ԹԻՒ — 2558 ՁԵՌՔԷ՝ ՀԱՏԸ 10 Ս. Դ. الاحد ١٧ شباط ١٩٤٦ السنة ١٩ العدد ٢٥٥٨

ԵՐԳԱՂԹԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ

...ին կը ներկայացնենք Ներդաղթի արձանագրութեանց մանրամասնութիւնները։

...արձանագրութեանց ատեն, պէտք է ներկայացնողները ընտանիքի անդամներու ինքնութեան թուղթերը։

ԱՐՁԱԹՈՂՆԵՐՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԱՐԱՆԸ

Ներդաղթի արձանագրութեանց կեդրոնները գիրաւորեալները լաւ կ'ընեն, եթէ նախապէս ...ստեն իրենց պատասխանները՝ հետեւեալ հարցերուն համար։—

1. Անունն, անունն և հայրանունն։
2. Ազգակցական կապը ընտանիքի ղեկավարի հետ։
3. Սեռը։
4. Մինչեւ թուականը։
5. Մինչեւ վայրը։
6. Արհեստը։
7. Բնութիւնը։
8. Հպատակութիւնը։
9. Ինչո՞վ է զբաղուած այժմ։
10. Ունի՞ բարեկամներ ՍՍՌՄ-ում։ Ո՞վ է, ո՞րտեղ ...ով են զբաղուած։

Ինչ գոյք է բերում իր հետ (անձնական օգտագործման գոյք, արտադրութեան մեքենաներ եւն.)

Ինչո՞վ է ցանկանում զբաղուիլ հայրենիքում (տնտեսութիւն, աշխատանք արտադրութեան արհեստ եւն.)։

Ներդաղթի արձանագրութիւնները կը սկսին, բուրգերներուն մէջ, 1946 Փետր. 16 Շաբաթ օրէ առաջ ժամը 9-էն 1-էն օրէ վերջ ժամը 3էն 7։ Արձանագրութիւնները բաց են, նաեւ, կիրակի օրերը։

...որու կրկին կուտանք Հալէպի Ներդաղթի արձանագրութեանց կեդրոնները։

ԳԻՒՂ

...ասպուրեան Ակուանդ — Բ. Թաղամաս
...եղիա Գէորգեանի բնակարանը — Ա. »
Լեւոն Էրզոլեանի » » »
Սարգիս Աճեմեանի » Գ. »
Սամուէլ Մելքայէլեանի » Դ. »

ՄԱՐԼԻԳ

...Մխաք Հէքիմեանի բնակարանը։

ԱՆԻ ՓԱՇԱ

...Մարտիրոս Թիւթէլեանի բնակարանը։

ԱՆԻԳ

...Մկրտիչ Սասմաճեանի բնակարանը։
Մանուկ Ոսկերիչեանի »

ՄԱԳՍՈՒԴ

...Յովհաննէս Փիլաւճեանի բնակարանը։

ԱՄԻՐԼԻԳԴ

...Գրիգոր Արալանեանի բնակարանը։

ԱՐՏԻՑԼ

...Մովսէս Տէրվիշեանի խանութը։
» Գէորգ Նազարեանի »

ԱՆԻՆ ԳԱՌԱԳԱԹ

...Ժան Արապեանի բնակարանը։

ԵՐՄԱՆԻՑԼ-ՇԱՊՐԻՑԼ

...Ազգ. Կարմիր Խաչի սրահը։

ԱՐՏԻՑԼ (Կիւրինցիներու քէմբի մէջ)

...Տիկին Թագուհի Կիւլէսէրեանի բնակարանը։

...Սեբաստացիներու քէմբը։

ՍԻՍԻ

...Գիւլեկեան վարժարան, տղայոց բաժինը,
Հ. Մ. Մ.ի սրահը

...Կարապետ Գուլեանի բնակարանը։

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՎԵՑ ԴԱՇԱՆԳՆԵՐՔ

ԱՆԳԱՐԱ, 15.— «Ֆրանս-Փրէս»ի Անգարայի թղթակիցը, Պ. Անտրէ Ֆլօտ, կը հաղորդէ.—

Հակառակ վերջերս տիրող արտաքնապէս հանդարտ երեւոյթին, ռուսերը պիտի կը մնան իրենց պահանջներուն վրայ։

Մտահոգութիւնները կ'աւելնան Թուրքիոյ մէջ։ Որովհետեւ, ա՛լ Լազիստանի և Վրաստանի քմահաճ պահանջները չեն։ Այլ՝ Սովիէթական Հայաստանն է, որ իր արդար պահանջները կը ներկայացնէ Արեւելեան Նահանգներու Նկատմամբ։

Միւս կողմէ, խորհրդարանի «Հալք» կուսակցութեան խմբակը վիճաբանութիւն մը ունեցաւ սովիէթական «նոր ժամանակներ» թերթի մէջ թուրքերու հասցէին եղած ակնարկներուն շուրջ։ Այն թուրք արդի կառավարութիւնը պատասխանատու չէ սեպերՕսմանեան պետութեան ժամանակ, վեց նահանգներուն մէջ հայերուն հանդէպ գործուած ծայրայեղութիւններուն։

Քիպիմ Քարապէքիր, այս նիստին, նորէն խօսք առնելով, կրկնած է անհրաժեշտութիւնը Թուրքիոյ անկախութիւնը պաշտպանելու։

Մ. ԱԶԳԵՐՈՒ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԱԿՈՒԵՑԱՒ

ԼՈՆՏՈՆ, 15.— Այսօր առաւ. ժամը 1,30-ին, Մ. Ազգերու Համագումարը փակուեցաւ։ Փակման ճառեր խօսեցան Պ. Պ. Աթլի և Մփաք։ Երկուքն ալ շեշտեցին անկեղծութիւնը, որ տիրած էր այս նիստերուն, Մ. Ազգերու մէջ։

Պ. Աթլի մեծ յաջողութիւն մը սեպեց Հիւլէական Ռումբի Ցանձնախումբի կազմութիւնը։

ԼՈՆՏՈՆ, 15.— Մ. Ազգերու բազմաթիւ պատուիրակութիւններ, այսօր, կը մեկնին Լոնտոնէն։ Պ. Պ. Վիշինսքի և Սպէթինիուս պիտի մնան քիչ մը ալ, Ապահովութեան Խորհուրդի սուրիական և լիբանանեան հարցին վիճաբանութիւններուն ներկայ գտնուելու համար։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ՈՒԱՇԻՆԳԿԸՐԼՆ, 15.— Նախագահ Թրուման ընդունեց հրաժարականը Մոսկուայի ամերիկեան դեսպան՝ Պ. Հարիմանի։ Իրեն յաջորդ նշանակեց Զօր. Այզընհաուերի նախկին սպայակոյտի պետ, Զօր. Պեդել Սմիթը։

ՈՒԱՇԻՆԳԿԸՐԼՆ, 15.— Թրուման «գլխներու և օրավարձերու» նոր քաղաքականութեան մը որդեգրեց։ Կը կարծուի, որ այս նոր տրամադրութիւնները պիտի կրնան վերջ մը տալ երկրին մէջ տիրող գործադուլներուն և ամառեան խախտում վիճակին։

ՊՈՒՏԱՊԷՍԹ, 15.— Ըստ Ռէյթերի թղթակիցին, սովիէթները առաջարկեր են Հունգարիոյ կառավարութեան, երկրին քարիւղի հանքերուն միասին շահագործումը։ Ինչպէս նաեւ, Դանուբի նաւարկութեան իրաւասութիւնը։

ԼՈՆՏՈՆ, 15.— Պ. Պեվն յայտնեց, որ մինչեւ Մարտ 2, բրիտանական ուժերը պիտի քաշուին Իրանէն։

ԹԷՀԵՐԱՆ, 15.— Իրանի վարչապետը, Պ. Ղ. Սուլթանէհ ստանձնեց նաեւ, արտաքին գործոց նախարարութիւնը։ Ցատկանշական է, որ ձախակողմեան «Թուդէհ» կուսակցութիւնէն ո՛չ ոք կայ իր գահլիճին մէջ։

ԱԶԻՋԻՑ

20 Հայ. Երեւ. Ընկերակցութեան սրահը։
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՍԵՆԵԱԿ

21 Հայրենադարձ-Երեւան Ակումբը (Ալեպիյէ)
ԴԻՒԱՆ
ՆԵՐԳԱՂԹԻ ՏԵՂԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ

Ե. Գ.— Մեր հայրենակիցներէն կը խնդրուի խճողում չստեղծել։ Ամէն փափաքող պիտի կրնայ արձանագրուիլ։

ԺԱՄ

ՍՈՒՐԻՈՅԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՐՑԻՆ, Պ. ՎԻՇԻՆՍՔԻ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ

ՖՐԱՆՍԱՑԻՆԵՐԸ ԵՒ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ

ԼՈՆՏՈՆ, 15.— Ապահովութեան Խորհուրդը այս առաւ. նիստ գումարեց սուրիական և լիբանանեան հարցը լուծելու։ Խօսեցան Լիբանանի, Սուրիոյ, Ֆրանսայի և Անգլիոյ պատուիրակները։ Անոնք բոլորն ալ կրկնեցին ինչ որ ցարդ միշտ ըսած են։ Նիստը յետաձգուեցաւ իրիկուան։

Իրիկուան նիստին գլխաւոր խօսողները եղան Պ. Պ. Սպէթինիուս և Վիշինսքի։

Պ. Սպէթինիուս բաղձանք յայտնեց, որ խնդիրը ուղղակի բանակցութիւններով կարգադրուի։ Ապ. Խորհուրդը իրաւունք պիտի ունենայ զեկուցում պահանջելու բանակցութեանց արդիւնքներու մասին։

Ապա, խօսեցաւ Պ. Վիշինսքի։ Իր ճառը տեւեց աւելի քան մէկուկէս ժամ։ Ան, կուռ փաստերով և մանաւոր շեշտով, պատապարտեց Ֆրանսացիներու և անգլիացիներու որդեգրած քաղաքականութիւնը այս հարցին նկատմամբ։ Ան մանրամասնօրէն յիշատակեց Զօր. Պէնէի 18 Մայիսի յանձնած յուշագիրը Սուրիոյ և Լիբանանի, ինչպէս նաեւ Ֆրանսական կիսակայսրութիւնը, եւ զանոնք որակեց «բռնաբարութիւն Սուրիոյ և Լիբանանի անկախութեան դէմ»։

Ան այս հարցը որակեց, նաեւ, «լուրջ, կարեւոր, և նոյնիսկ վտանգաւոր խնդիր» մը։

ԵՊԻՊՏԱԿԱՆ ԴԱՇԼԻՃԸ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ

ԳԱՀԻՐԷ, 15.— Այս առաւ., եգիպտական դահլիճը նիստ մը գումարեցին վերջ, Նոքրաշի Փաշա ներկայացուց, Ֆարուք թագաւորին, իր դահլիճին հրաժարականը։

Թղթակիցներ կը կարծեն, որ թագաւորը կը կանչուի Նոքրաշի Փաշայի պիտի յանձնէ պարտաւորութիւնը նոր դահլիճի կազմութեան։

ԼՈՆՏՈՆ, 15.— Սովիէթական ընտրութիւններուն, Գերագոյն Խորհուրդի անդամ ընտրուած է Զօր. Բագրամեան։

ՆԱՏՈՒԱՐԱԳԻՐՔԵՐԸ

ՀԱ.Ց ՀԱՅԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Սովիէթ Հայաստան Ներդաղթի արձանագրութիւնները սկսած են քաղաքին մէջ։ Այս առթիւ, հայ ժողովուրդէն կը պահանջուի խճողումի տեղի չտալ գրասենեակներու առջեւ, և աշխատիլ կարգապահութիւնը չխանգարելու։ Արդէն, բաւական կեդրոններ որոշուած են արձանագրութիւնները շուտ և կանոնաւոր ընելու համար։ Կարելի է, առանց նկատումի, ամէն կեդրոն դիմել։ քաղաքացիական, ազգականական շարք պահպանելու պէտք չկայ։ Պէտք է ամէն ընտանիքի պետ միասին ունենայ իր և ընտանիքի անդամներուն անձնագրերը, և ինքզինք նախապէս պատրաստէ հարցումներուն կանոնաւոր պատասխանելու, որոնք թերթերու մէջ հրատարակուած են։ Ամէն ընտանիք կարելիութիւն պիտի ունենայ արձանագրուելու։

Այս առթիւ, հայ ժողովուրդէն կը պահանջուի լրջութիւն և փափկանկատութիւն, հանդէպ երկար տարիներէ իվեր մեր վայելած ազնիւ արաբ ժողովուրդին։ Անոնք, որ կը փափաքին Ս. Հայաստան ներդաղթել, մինչև մեկնումի վայրկեանը, իրենց խօսակցութեանց և վերաբերումներուն մէջ պէտք է քաղաքավարութեան կանոններուն համաձայն ոգի մը ցոյց տան։ Անպատշաճ խօսքեր և կոպիտ արտայայտութիւններ միշտ աւելորդ են։ Խաղաղասէր, շինարար, բարի դրացնութեան սիրով ապրող ժողովուրդի մը համբաւը պէտք է իբր յիշատակ թողուի, այս երկրին մէջ։

ՆԵՐԳԱՂԹԻ ՏԵՂ. ԿՈՄԻՏԷ

ԻՐՈՆՑ ԱՆԿԱԽՄԻՓԵԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԵՐՔ

ԿԸ ՊԱՏԳԱՄԻՆ

Գրեց՝ ԱՆՐԻ ՎԷՐՆԷՕ

Մարսէյլ հրատարակուող «Լա Մարսէյյէզ» մեծ օրաթերթը հրատարակած է յօդուածաշարք մը, նուիրուած Հայկական Դատին։ Թերթը արժանի տեղ մը, առաջին էջին վրայ դրած է յօդուածները։ Զանոնք հասկնալի դարձնելու համար, անհրաժեշտ քարտէներ ալ գտնց չեն առնուած։ Յօդուածագիրը, Անրի Վէրնէօ, կը կարծուի, որ Ֆրանսայի մէջ ծնած և ուսած Հայ Եբիտասարդ մըն է։ Ան քաջածանօթ կը թուի հայկական հարցին։ Եւ ի՛նչպէս, հմտութեամբ և կորովամտութեամբ կը պատառնէ կարգ մը թերթերու թուրքերուն և նպաստ արտայայտութիւններուն։ Սարսռ, ահա՛ այս փաստահունչ յօդուածին զբաղուրը հատուածները կը ներկայացնենք։

ԽՄԲ.

Նախ և առաջ, իրերն ու մարդիկը իրենց տեղը դնենք։ Բեկիմի Քարապէքիր, թուրք կառավարութեան բանագնացը, հեղինակն է՝ սպանութեանը 60,000 հայերու, որոնք չարգուեցան Սարգամշի անտառին մէջ։

Գալով 1919—1922ի սարսափելի մարտերուն, զոր թուրք զեկավարները այսօր սիրայօժար կերպով կը կոչեն «անկախութեան պատերազմ», անիկա չեղաւ ուրիշ բան, եթէ ոչ՝ բռնի արարք մը, դաշնագրի բռնաբարում մը։

Անմիջապէս որ հայկական ու վրացական պահանջները իմացուեցան Ֆրանսայի մէջ, որու թերթեր, որոնք գաղտագրեցան Թշնամի են Սովիէթ Միութեան հետ կապ ունեցող ամէն բանի, համայնավարութեան դէմ անյեղլի ատելութենէ մղուած, այս խնդրին շուրջ կազմակերպեցին յայտարարութիւն մը, որուն կարդալուն է։ «Սովիէթ Միութիւնը կայսերապաշտ նպատակներ ունի»։

Ցանուն «հաւասարական ապահովութեան», «ազգային վերակազմութեան» և «միջազգային ժողովրդապետութեան», այդ նոյն թերթերը լաւագոյնը տեղ մը չնորհեցին թուրք ջարդարարներու պոռոտաբանութիւններուն, թուրք մամուլի անբարտաւանութեան և թուրք պետական մարգոց չնծուու գորովութեան։

«Փոփիւլէր» թերթը, Դեկտեմբեր 22ին, հետեւեալ ձեւով կ՚ատայայտուէր.—

«Անհաւասիկ հիմա բոլորովին չնախատեսուածնոր պահանջ մը, որ արդիւնք է նոյն կայսերապաշտական քաղաքականութեան։ Սովիէթ. Միութիւնը պարզապէս Թուրքիոյէն կը պահանջէ 300 քիլոմէթր երկայնքով և 100 քիլոմէթր լայնքով հողամաս մը Սև ծովու եզերքին»։

Պատմական սխալներով այդպիսի յօդուածներու առջև մարդ կը չփոթի։ Ան ալ, և վերջոյ, կամ արտաքին գործերու այդ խմբագիրը անտեղեակ է պատմութեան, և այս իրողութիւնը մասնայատուկ համեղութիւն ունի, կամ ալ չատ լաւ գիտէ, թէ այդ օրինաւոր պահանջները 1921էն ետեսած են, և այս պարարտին՝ իր չարտկամութիւնը բացայայտ կ՚

ԿՈՇԻԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ

ՆՈՒԻՐԱՏՈՒՄԻՆՑ Ե. ՅԱՆԿԸ

	Ս. Ոսկի
Հայ. Նորոյթի վանահարդներէն	1665
» Փաւպանեներէն	1050
» Նպարավաճառ և մանրագործներէն	1010
» Սափրիչներէն	445
» Մանկաբարձուհիներէն	85
» Եղբուղիչի Հայ գաղութէն	200
Տօքթ. Մելքոն Զրաճեան	200
Պ. Արտաշէս և Եդուարդ Մինասեան	150
» Եղբուղ Բիլիսլեան	100
» Սարգիս Գարամանուկեան	50
» Աւետիս Պէրդուսեան	50
» Զարեհ և Եդուարդ Մարլեան	50
» Սամուէլ Պապիկեան և որդիք	50
» Նշան Աբրգեան	50
» Վահան Տիւմանեան	50
» Յէրեհալլա Թամիզ	25
» Սուրէն մի Ոմն	25
» Կարապետ Թորոսեան	25
	5280
Նախկին գումար	34476
	39756

ՃՐԺ. ՏԷՐ ԳՈՐԵԳԻՆ

ԱՒԵԳ ԳԷՆԵ. ՊՕՂԱՐԵԱՆ

Ներով վաճառական Տէր Գարեգին հօր հետ, անձնապէս մօտէն ծանօթութիւնս կարճ ժամանակամիջոց մը կը կազմէ։ Մեր տարաբաղութեան գիշերներուն, Սէլիմիյէ (Համայի մօտ) քշուած էինք մօտ հինգ հազար Հայեր, մեծ մասամբ Այնթապցի, Մարաշցի, Տէօրթիւլցի և այլն։

Հանգուցեալ Տէր Հօր հետ, այդ անյուսութեան օրերուն, յանախակի յարաբերութիւններ մշակելու բաստաւորութիւնը ունեցած ըլլալով, պարտականութիւն մը կը զգամ վերջին յարգանքի տուրքս վճարելու՝ Հայ Եկեղեցւոյ և Ժողովուրդի այդ անբասիր, հաւատացեալ և անշահանդիպ պաշտօնեային հանգէպ։

Տէր Գարեգին Հայրը տեսայ, այդ անստուգութեան օրերուն, համոզուած հաւատաւոր մը՝ ազգին և եկեղեցիին ապագայ վերականգնումին հանդէպ։ Ծանօթ մեր Ազգային Պատմութեան տխուր գրուագներուն, միշտ ժպտադէմ, միշտ քմծիծաղով մը կը յայտարարէր, թէ ոճրագործ ծրագիրներ չեն յաջողիր այս հրաշքի պէս ապրող և տեւող ժողովուրդը ընկնցնել։ Ան, միշտ հզօր հաւատքով, կը քաջալերէր իր հօրը, ապաւերու վաճառին Նեռին, որ ուշ կամ կանուխ ծուռնկի պիտի գար, իր իսկ գործած ոճիրներուն ծանրութեան տակ։ Շատ լսեր եմ, այդ անաւոր օրերուն, լացը Տէր Հօր, իր լացող ժողովուրդին հետ և բազկատարած աղօթելը, բոլորին հետ, որ վերջ գտնեն սարսափի օրերը։

Տեսեր եմ՝ զինքը միշտ

դառնայ։

Հետեւաբար, առանց «միջազգային իրաւարան» ըլլալու, այդ խորը անճոռնիութիւններուն առջև, կը սոսկացունք ամփոփ կերպով յիշեցնել այն եղելութիւնները, որոնք պատահեցան Արեւելքի այդ մասին մէջ, վերջին քսան տարիներու ընթացքին։

1914—18ի պատերազմի նախօրեակին, Հայաստան բաժնուած էր մէնար երկու մասերու։

Ա.— Անդրկովկասեան Հայաստանը, որուն բնակչութիւնն էր 1293702 անձ։

Բ.— Թրքական Հայաստանը, որ բաղկացած էր 10 նահանգներէ, զոր Թուրքերը իւրեր էին Հայերէն։ Այսպէսով, երկու միլիոնի հասնող Հայ բնակչութիւն մը, տարիներէ իվեր, ենթարկուած էր թրքական բարբարոսութեան. ճիշդ ա՛զգէս, ինչպէս Ալզասը և Լոռէնը 1870էն մինչև 1918։ (Շար. 1)

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ

ԲԵԹԷԼ ՇԸՆԱԿԻ

Լսարանիս հերթական նիւթն է.

ՍՈՎԻԷԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

և

ԱՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Բանախօս՝ ՏԻՍՐ Ն. ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Կիրակի (Փեբր. 17) կ. ա. ժամը 10,15-ին, Մանկապարտէզի սրահին մէջ։

Վարչութիւն

Ս. ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Ա.Ա. Պատրիարք Տ. Կիւրեղ Սրբազան Պատրիարքին, այսօր (Ուրբաթ) ստացուած հեռագիր մը յայտնէ, թէ առաջիկայ Կիրակի 17 Փետրուար 946, Ս. Գերեզմանին վրայ տեղի ունենալիք արարողութիւնները պիտի նախագահեն Սուրբ Յակոբեանց տաճարի 10-11, Պաղեստինի ռազմական ... յանէն։

Կը խնդրուի նկատի առնել և լրել սրբազան արարողութիւններուն։

Դիւան Ա.Զ.Դ. Ա.Ա.Զ.ՆՈՐԴԱՐԱՆ

Հալէպ, 15-22-1946

ԱՄԻՍՂԱՊԱՏՇԱԿԱՆ ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ

կազմակերպուած՝

Հալէպահայ Ազգ. Բժշկ.

Վ. Մարմնի կողմէ

Գ. Դասախօսութիւն

Նիւթ՝ «Փիզիքական Առողջապահութիւն» (մարմնակրթ.)

Դասախօս՝ Տօքթ. Ն. ԾԱՅՈՒՐ

Տեղի կունենայ առաջիկայ Կիրակի, 17 Փետր. 946, ... սօրէ առաւ ժամը 11.ին, Մանկապարտէզի սրահին մէջ։

Նոյն օրը, նոյն ժամ. Մէյտանի Զաւարեան վարդանի սրահին մէջ կը դասախօսէ՝

Տօքթ. Ս. Գոնեան

Նիւթ ունենալով «Ազգային Առողջապահութիւնը»։

— Մուտքը ազատ է —

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ. Ե. Ընկերակցութիւնը կը յայտնէ հասարակութիւնը, որ Կիրակի օրուան Դասախօսութիւնները յետաձգուած Սրբոց Ներդաղիի արձանարարութեան տարամարդ բլլալու համար։

ՊԷՏԼԱՆԻ ԵՒ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

1946 Յունուար 31ին, տեղի ունեցաւ Հ. Բ. Ը. Միութեան հանրային սրահին մէջ, ընտրական հայրենակիցներուն կայուրեամբ, Ալեքսանդրիոյ և Պէյլանի մասնաճիւղ հայրենակցական միութիւնն մը կազմուեցաւ։ Ներկայներուս կողմէ ընտրուեցան տեղի ունեցող քուէներ մեծամասնութիւնամբ հողնեներէն վարչութիւն մը կազմուեցաւ, հետեւեալ կազմով։

946 2-12

Քարտուղարութիւն

Պ. Բիւզանդ Բէշիկեան՝ նախագահ

» Յովհաննէս » ատենադպիր

» Սուրէն Իսրայէլեան՝ փոխատենադպիր

» Գէորգ Պոյաճեան՝ ատենապետ

» Փայլակ Խորայէլեան՝ փոխատենապետ

» Յակոբ Խաչերեան՝ գանձապետ

» Պէշիր Գարապաշեան՝ նիւթապետ

» Յարութիւն Սարգիսեան՝

» Պետրոս Աւագեան՝

» Յակոբ Գասպարեան՝

» Մասիս Փարուրեան՝

Հայր։ Բու ժողովրդդ ... գրէ անուանդ առնէ։ ... տարիմ ծառայ մը Ազգին ... կեղեցիին։

Հալէպ